

Շ Ա Ր Ք

ՆՈՐ ԽՈՐՏԱԿՄԱՆ ԳԻՇԵՐՆԵՐՈՒ

Գ.

Ես Եղիվարդն եմ այս գիշեր,
 Ձէն ու զարդով ասպետական,
 Կեցած դրան՝ Յուրք Յակոբայ
 Ժառանգութեան:
 Հոգիիս մէջ նսած է ամ,
 Ժայռի նրման,
 Կաթողիկէն հնադարեան,
 Գլխուն՝ դրած արեայական
 Գմբէթն իր սուրբ թաղի նրման:
 Ու կը շնչեմ բոյրք փառնկին
 Ու կնգրուիլիս սեղանէն իր,
 Ունկնդրելով ամէն առօր,
 Դօղանջները զանգակներուն
 Քաղցրածաւալ,
 Աղօթք, երազ իրար խառնած:

Ու կը նայիմ մօտ անցեալին,
 Ասկէ առաջ ճառասուն տարի:
 Սարի զաւակ,
 Քիթս մխրեմած երկնին մէջ,
 Լոկ լեռներու անծայրածիր
 Հորիզոններ շնչեմալով,
 Իբրեւ սահման խոկումներուս
 Անվերադիր:

Իսկ անոնք որ մինչեւ այսօր
 Ձեն յայտնած տարիներով
 Ոսկոր կապել եւ կամ հագնիլ
 Քղամիթք ոսկեկառան,

Նկարագրին հայու արժան,
Տեսիլէն զուրկ կը մնան դեռ,
Բացած կարկամ իրենց պիեք,
Հարուսներու ողորմութեան,
Քաակներուն ծանրակիւռ :

Այն օրերուն,
Ասկէ առաջ քառսուն տարի,
Մենասանի պարիսպէն ներս,
Պարիսպէն դուրս,
Նորէն ձայներ, կագ ու կոխի,
Սնարին շուրջ հիւանդ պառկած
Պատրիարքին անդամալոյծ :
Հոգիներուն մէջ ձիւն էր սեւ,
Իսկ օրքներուն՝ թոյնը կանաչ
Այդ ախտաձէտ աղուաւներուն :

Կը գոռային ամպերու պէս
Սեւանային,
Պահանջելով գանձ ու սսկին
Եւ իրաւունք,
Մենասանէն ազգապատկան,
Սարսուռ տալով հոգիներուն,
Աղեկամի եւ աղամոզ :
Իսկ ուրիշներ արցունքի տեղ
Կը ժպտին,
Լրբութեան դէմ այս վաստուէր :

Անոնք չէին զգար զուցէ
Փառն անցեային, երազն վաղուան,
Այս դարաւոր Հաստատութեան,
Տապանակը ուխտին կարմիր,
Սերունդներուն անցեալ, ներկայ :
Սրբանուէր անցեալն սահայնք,

Գիտցաւ վերցնել զլուսն իր սօս,
 Բողոք անհուն,
 Օրերուն դէմ այն ախարոյզ:

Ընդերկները Սուրբ Յակոբայ,
 Լի են գաղտնի ուժերով բիր,
 Որոնց խորէն կը հօսի միտ
 Լոյս ու կրակ աներկրային,
 Խորակելու խաւարը հաս,
 Պնդանակաս
 Մարդոց արհն վրայ դիզուած:
 Ի՞նչ փոյթ սակայն թէ դերձան սել,
 Դերձան ներմակ,
 Մեր օրերուն այս ապերախս,
 Յանախ մէկտեղ հիւսուիլ կրնան:

Ես Եղիվարդն եմ այս գիշեր,
 Այն օրերուն՝ երիտասարդ,
 Կարծես թէ նոր ելած թուրզէն
 Ըստղծողին:
 Գանկն իմ ոսկի սափոր էր լի,
 Իմ պապերու պատգամներուն
 Եւ օրօններս էին ծառա
 Արդարութեան բարկ գինիին,
 Բաժակ բաժակ մատուակուած՝
 Չեո՞վն հզօր այն մարդերուն,
 Որոնք երկինք իջեցօցին
 Մեր սիրտերուն:

Ըզգացումն այդ, միտ ներգոյակ,
 Ծածուկ, խորունկ ազդումներով
 Կը բանար թեւ հոգիիս մէջ,
 Եւ լարերուն վրայ արիս
 Կ'երզէր զուարթ յանգերով նոր:

Եղայ մարդմ՝ այն որ գիտցաւ միտ
 Կոտրել ալիքն ձայներուն թուխպ,
 Նախնիքներուն նրմամ արի
 Վերագարձնել էջերն ոսկի
 Ժամանակի մեծ մասեանին,
 Իբրեւ բարիք՝
 Ժառանգութեան այս դարաւոր:

Ես եղիվարդն եմ այս գիշեր,
 Ու կը՝ քալեմ,
 Հպարտութիւնն ժողովուրդիս
 Գանձի նրման՝
 Հոգիիս մէջ կանթեղած յար:
 Ձեմ ունեցած թեւամիներ,
 Բացի անխիղճ ու չարակամ
 Ոսոխներէն Եկեղեցոյ:

Այն օրերուն՝ ինչպէս այսօր,
 Ձէին գիտեր վարձկաններն՝ այդ
 Սուսակասպաս,
 Թէ տառապանքն է ահօս խոր,
 Որուն ծոցին՝ կը ծոցուորի
 Արդարութեամբ հասկը կարմիր:
 Եւ թէ լլճուած արտ մը չէր գեռ
 Այն օրերուն՝ ինչպէս այսօր,
 Ժառանգութիւնն Սուրբ Յակոբայ,
 Որ գայլերը ձագ բերէին.
 Կամարներուն ներքեւ իր սուրբ:

Նախանձն մարդոց՝ հասակն հրոնց՝
 Երբ չի հասնիր ուրիշներու
 Հասակին պերն,
 Եւ կամ երբ ծակ են գրպանով
 Ու հոգիով,

Իբրև արդիւնք իրենց պանգոյր-
 Եղերզուքեան,
 Ձէին կրցեր վեր բարձրանալ
 Փողոց ալոդ հղկեքիէն,
 Եկած էին պահանջելու,
 Բաժինն իրենց ազգին գանձէն:

Ըսպառազէն կը դիտէի
 Այն օրերուն միւթին գետի
 Խաժամուծն այդ:
 Կը լսէի բարբանջանքներն
 Անոնց անմիտ, ինչպէս այսօր,
 Լուսնակին դէմ հաջող լուսնոս
 Շուներու պէս:

Այն օրերուն չունէի խէք,
 Գանձանքներուն դէմ աննուէր:
 Թե՛նամիներս զուտ փորձեցիք
 Քնէրնելու պատմութեանս
 Հոգեկարան:
 Բախտին Աստուածն ինձի բերաւ
 Յաղթանակներ,
 Ժպրհուրքեան դէմ մարդերու:

Գետի ափին՝ աստառակուած
 Զօրավարի մը հանգումակ,
 Կը դիտէի
 Ալիքներուն վրայ բացուող
 Շուքս անսահման,
 Ու կը գգայի
 Թէ՛ ասդերը կը շողային
 Ցերեկուան մէջ,
 Ականջներուս՝ շունչն իրերուն՝
 Սըրիմզի ձայն:

Հոգիս պրկուած երազներով,
 Ներկայէն վեր, ապագային
 Կը կարկառուէր,
 Իսկ քրթներուս՝ աղօթքի պէս
 Բառն էր կրակ,
 Պոռթկումն ուժին անանձնական,
 Որ կը պատռէ պատեանն իրեն,
 Ինչպէս վարդին կոկոնն հրաւեփ,
 Ջարկին նեքէն զարուններու
 Անյայտ ուժին:

Երեսասարդ, բայց արքիս մէջ
 Դառնութիւններ,
 Հակսիս վրայ աղօսներ խոր՝
 Օրերէն չար:
 Ալիքները ժամանակին
 Սարսեցին զիս բայց չկրցին
 Այլայլելու հոգիս ամուր:
 Գիտէի թէ փառքն ու ոսկին
 Ծղօս խոսի՝
 Արով ծիծառն կը շինէ բոյն:
 Գիտէի թէ
 Կիրքերը սուր մուրիկներուն,
 Համբայ ինկած՝
 Գուսաններու պէս աչացու,
 Պիտի մոռնան երգերն իրենց,
 Երբ արեւը ծագի նոռէն
 Լերան ետին:
 Գիտէի թէ ռումբն ահարկու
 Բարձունքներու վրայ կ'իյնայ,
 Գիտէի թէ սուսն ու մախանք
 Մարդոց զագիւր,
 Պիտի կազմեն ամօքն իրենց,
 Լոյսին նեքէն ժամանակին:

Շնագայլերն այդ գարեելի,
 Ջուր փորձեցին խածասելու
 Առիժը գոռ,
 Ինչպէս երէկ՝ այնպէս այսօր:
 Հրայրենեով լեցուն եմ դեռ,
 Ինչպէս վայրագ պատերազմիկ,
 Եւր վերհերու անձկակարօս,
 Վասնզի ես տառապելու
 Գիճուվութիւնն ունիմ կրակ,
 Եղբայրն եմ մեծ այն ջահերուն,
 Որոնք իրենց մեռած պահուն
 Կ'արձակեն բոցն իրենց պայծառ:

Անոնք որոնք դեռ կը կարծեն
 Թէ կեանքս հասեր է վախճանին
 Իր աննուէր,
 Եւ թէ փակ է այլեւս ուղին
 Անցեալ փառքիս, թող գիտնան լաւ
 Թէ կամքս բնաւ չէ հանչըցած
 Թումբ ու պատուար:
 Լեզուիս վըրայ երբ մեռած են
 Բառերը հիմ,
 Մեղեդիներ հնչած են նոր,
 Հոգիիս խոր,
 Եւ երկինքներ բացած ծալքերն
 Իրենց հըրաւե:
 Չէ՛ թառամած ծաղիկն սրժիս
 Անհաղելի,
 Հոգիս ունի հուրն աւելի
 Օրերուն նոր,
 Քան թէ մոխիրն անցեալներու:

Աստիճոսին խօսքն է նման
 Ծովու ափին՝

Աւազներէ շինուած խունին :
 Ծովը սակայն զիսէ Լանդդի
 Զանոնք բոլոր,
 Ալիքներուն թր ցարաւառած,
 Ռովնեսեւ տնոնք նման
 Են մայրերու,
 Ռոնիք երգով անարձագանգ
 Կ'որրեմ մեռած մանուկն թրեց :

Անմահներու բընակարանն
 Սիրսն է մահուան,
 Երանաւէս խոկն այդ փարթամ,
 Կու գայ պատուել պատեանն վիշտին,
 Արեւոյսին՝
 Մահուան գացող աստղերու պէս :

Գմբէթին սակ երկինքներուն,
 Շողն արեւուն եւ աստղերուն,
 Իրեց պատուոյ սեղը ունին,
 Նուազին հետ ծովին, ամպին,
 Եւ երգին հետ բանաստեղծին :
 Արեգակի եւ աստղերու
 Ծիրանավառ այդ պարգեւէն
 Կը մընան զուրկ
 Ամբարհաւան հարուստն անմիտ
 Եւ մուրիկներն անկերպարան,
 Վասնզի ինչ որ կը բաշխուի
 Մեր սիրտերէն,
 Ռեիքներու կարօտանքին
 Ու պատուին,
 Ան է միայն որ կը մընայ
 Զըմուտներու բուրումներով
 Անուտահոս,

Իբրև սրիսուր մեր հոգիին
Բազմաւերմորի:

Ես Եղիվարդն եմ այս գիշեր,
Արիս վրայ ծամըր փարեր,
Երբ կը գրեմ տողերն այս մութ:
Տուր ինձի թեւդ, վիշտ սրբազան,
Քանզի տարբեր է մեր նամբան:
Քիչ մը հեռուն, ծառին վրայ,
Թռչուն մը որ կը հեկեկայ:

ԵՂԻՎԱՐԴ

Խ Ո Ն Ե Ր

Խոհեր սրսմալի մսէս կը սուրան,
Աւեան թխպահոծ ամպերու նման.
Էր երբեմն անոնք բոցով կ'այրէին,
Այժմ հազած են գոյնը մոխիրին:

Խոհեր վեհապանձ՝ զիս առաջնորդող
Մեծ խոյանքներու, սէզ կասարհներու,
Չեն այցիլեր զիս, փախած են հեռու,
Որոնելով այլ կայրեր արեւոզ:

Միտն ջրհոր մ'է պղտոր, անյասակ,
Ու դեռ կը սպասեմ ձեռքի մը կախարդ,
Որ ալ ընէ զայն ջինջ ու մաքրազարդ,
Ու հոն է՛ն առաջ, իբր պերճաւոր ակ,
Տեսնեմ Աստուծոյ պատկերը յսակ:

1985

Գ. ՃԱՐՏԱՐ